

ՄԱՀՈՒՄՆ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹԻՒՆԸ

ՏՐԱՄ ՄԷԿ ԱՐԱՐՈՒԱԾ

ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ

- ՍՊԱՐԱՊԵՏ ՄԱՀԸ, (Սել հազած եւ վրան ցերմակ կմախք մը գծուած)
- ՉՐԱՎԱՐ ՔԱՆՍԷՐ, (Կանանչ հազած)
- ՉՐԱՎԱՐ ՏԻՊԷՐՔԻԻՉ, (ձերմակ հազած)
- ՉՐԱՎԱՐ ՄԱՆՐԻԱ, (Մոխրագոյն հազած)
- ՉՐԱՎԱՐ ՀԱՐՍԱՆԹ, (Գեղին հազած)
- ԳՆԳԱՊԵՏ ՏԻՖԹԷՐԻԱ, (Կապոյտ հազած)
- ԳՆԳԱՊԵՏ ՍՔԱՐԼԱԹԻՆ, (Կարմիր հազած)
- ՀԱԶԱՐԱՊԵՏ ԻՄԼԿԱԹՏ, (ձերմակ ու սել բիծերով)
- ՀԱԶԱՐԱՊԵՏ ՍԻՖԻԻՉ, (Գոյնզագոյն հազած)
- ՀՐԻՐԱՊԵՏ ԵԱՔԱՐԱԹՏ, (Նարնջագոյն հազած)
- ՅԻՍՆԱՊԵՏՆԵՐ, ՏԵՂԱԿԱՆՆԵՐ, ՏԱՍՆԱՊԵՏՆԵՐ, ՁԻՆՈՒՈՐՆԵՐ, ԵՒԱՏՆ:

ԺԱՄԱՆԱԿ ԵՒ ՏԵՍԱՐԱՆ

ԺԱՄԱՆԱԿ.— Ներկայ:

ՏԵՍԱՐԱՆ.— Սպարապետ Մաիուան պալատին մէջ ընդարձակ սրահ մը, կարմիր լոյսերով ողողուած: Գծոխային նկարներ՝ պատերէն կախուած: Սեղաններուն վրայ գանկեր՝ իբր զարդ: Սպարապետը նստած է: Տարճատուն աթոռի մը վրայ եւ իր սուրին կրթնած՝ կը խոկայ: Առանձին է: Վարագոյրը կը բացուի:

Տ Ե Ս Ի Լ Ա.

Մաիը կը մննախօսէ: Ոտքի կ'ելլէ խոր հառաչելով եւ իր բարակ սրունքներով՝ սրահը կը չափէ: Բերանը լայն լայն էր բանայ եւ դժոխային քրքիչներ կ'արձակէ:

Ո՛ւյ, ո՛ւյ, ո՛ւյ . . .

Ո՛ւհ . . . որքան յոգնած եւ ուժասպառ կը զգամ ինքզինքս: Միթէ ձերացած եմ . . . հա՛, հա՛, հա՛: Ե՛ս ձերանամ . . . Մահը ձերացած . . . կարելի՞ բան է . . . : Միթէ մարդկային արիւն ըմպող Մահը ձերանալ գիտէ՞ . . . :

Ես որ Ազիքսանդրներուն, Կեսարներուն, Նափոլէոններուն եւ Կղէոպատրաներուն անուշ եւ կենսատու արիւնովը յագեցած եմ, ե՛ս պիտի ձերանամ . . . :

Ո՛ւյ . . . : Ես այն եմ, ինչ որ էի ստեղծուած օրս, երբ կայէնի

ձեռքէն Աբէլի արիւնը կը ծծէի: Նոյնն եմ դարերու ընթացքին եւ թերեւս աւելի զօրացած: Մահն եմ ես հզօր և ամենի Աշխարհի Օմեղան, վախճանը:

Ո՛չ, ես չեմ ծերացած, չեմ կրնար ծերանալ, մինչեւ որ մարդկութեան երակներուն մէջ շրջան ընող բոսոր արիւնը չցամքի:

Մարդու արիւն . . . ի՞նչ համեղ գինի: Արիւն, արիւն, ո՛հ, որքան ծարաւ եմ (Կը խմէ): Այո՛, ես կամ ու պիտի մնամ Թող Աստուած ստեղծէ, ես կը կործանեմ: Թող մարդիկ իրենց տխմար գիւտերով ջանան պաշտպանուիլ գիշատող ճիրաններուս դէմ, ես դարձեալ կը յաջողիմ ծակել իրենց տրոփող սիրտը, ծծելու համար անոնց կասկարմիր արիւնը: Թող գիտունները ջանան խափանել ուղիս: Ես կը փճացնեմ նոյն իսկ այդ գիտունները:

Մահն եմ ես, հզօր և ամենի, քաջ և անյաղթ: Ամէն մարդ կը սարսափի ինձմէ, ե՛ւ գիտունը, ե՛ւ տգէտը, ե՛ւ հարուստը, ե՛ւ աղքատը:

Քահ, քահ, քահ . . . :

Մեծիան և Մուհամմէտը, Մովսէսն ու Պուտտան, Կոմփիւկիոսն ու Ջրադաշտը իզո՛ւր ջանացին սարսափս մեղմացնել իրենց հետեւորդներուն մէջ: Այո՛, իզո՛ւր, անոնք անգամ ինկան ճիրաններուս մէջ անշուշտ:

Ամուր է գահս, անառիկ՝ դիրքս, անյաղթ՝ լէզոններս, անվեհեր՝ զօրականներս: Դէ՛հ Մահ, խմէ՛ բոսոր արիւնը և երջանիկ եղիր . . . Չկայ քեզի համար պարտութիւն . . . : (Կը խմէ կարմիր հեղուկ մը):

(Քովի դունէն ներս կը մտնէ գաթաթ մը եւ երկրպագելով Թուղթ մը կ'երկարէ Մահուան: Մահը սարսափած կը կարդայ Թուղթը, կը գունատի, յետոյ կը կարմրի եւ կը գողայ ուժգին):

Հա՛, հա՛, հա՛ . . . : Սեւ լուրեր, տխուր լուրեր . . . հը՞ . . . գերինքուն թիւը պակսեր է, սպաննուածներուն թիւը կիսուեր է, հաշմանդամները տասանորդուեր են: Հէ՛յ Մահ . . . իրաւ ծերացեր ես, բանակդ պարտուեր է, սպայակոյտդ ջախջախուեր է: Յաղթական այդ բանակդ նահանջի ամօթալի ճամբան է բռներ . . . :

Քաջութիւն, ո՛վ Մահ . . . : Նահանջը պարտութիւն չէ, հաւաքէ ուժերդ, վերակազմէ բանակդ և հարուածէ ուժգին և անխնայ: Վա՛յ պարտեալին . . . :

Այո՛, պիտի շարունակեմ պայքարը, նահանջել չկայ ինձ համար: Պիտի կատարեմ մինչեւ որ տիրեմ ամէնուն . . . : Մինչեւ որ Մահը դառնայ իշխան համայն աշխարհին: Մահ . . . Մահ . . . խորտակէ որ ապրիս, խլէ որ տիրես, յափշտակէ որ հարստանաս . . . : (Գաթաթին դառնալով) Սադայէ՛լ, գնա՛, ժողովի կանչէ սպայակոյտս . . . շո՛ւտ: (Մադալայէ կը մեկնի)

Տ Ե Ս Ի Լ Բ.

Ժողով Սպայակոյտի

Մահը, Սաղայէլը Յամբու ղնելէ յետոյ, իր ակուաները կ՛ճրտելով, կը բազմի Թիկնամթողին մէջ եւ կը խոկայ:

Քովի դուռը կը բացուի եւ գաճաճ Սաղայէլը մէկիկ մէկիկ ներս կը հրամայնէ սպայակոյտի սպանները իրենց անունները բարձրաձայն հնչեցնելով.—

*Զօրավար Քանսէր, Զօրավար Տիւպէրքիւլօզ, Զօրավար Մալա-
րիա, Զօրավար Հարսանիթ, Գնդապետ Տիֆթէրիա, Գնդապետ Սքար-
լաթին, Հազարապետ Մաղկախտ, Հազարապետ Սիֆիլիզ, Հարիւրա-
պետ Շաքարախտ:*

Իրենց աստիճաններուն կարգով կը շարուին ու կը բարեւեն:

ՄԱՀԸ.— (Կտրուկ) *Նստեցէք:* (Կը նստին):

ՄԱՀԸ.— Բարե՛ւ Զօրականներուս:

ԲՈՂՈՐԸ.— Բարեւ մեր անյաղթ Սպարապետին:

ՄԱՀԸ.— Երկար ատենէ ի վեր ձեզ հետ խորհրդակցած չեմ: Չա-
փազանց դո՛ւ էի ձեր կատարած աշխատանքէն: Հրճուանքով կը լսէի
ձեր տարած փայլուն յաղթանակները: Կեանքի քոսոտ բանակներուն
լախջախումը սիրտս կը լեցնէր անհուն բերկրութեամբ: Սակայն,
վերջերս ձեր զրկած տեղեկագիրները այնքան ալ քաջալերական չեն
երեւիր: Ձեր զօրագունդերը թուլութեան նշաններ ցոյց կուտան, տեղ
տեղ նահանջի ճամբան բռնած են: Եթէ այսպէս շարունակուի, մեր
պարտութեան ժամը մօտեցած է: Լրտեսներս կեանքի բանակներուն
մէջ խրախճանքի և ջահավառութեան տեսարաններ տեսած են: Անոնք
արդէն սկսած են ասոնել իրենց մօտալուտ յաղթանակը: Ես կ'ուզեմ
կեանքը և անոր բանակը, զորս պէտք է ջախջախեմ:

Ձեզի հոս բերի, որպէսզի լսեմ ձեր դժուարութիւնները և ըստ
այնմ մշակենք նոր յարձակողականի մը ծրագիրը, որ մեզի վերջնա-
կան յաղթանակը պիտի ապահովէ:

Անկցի՛քն Կեանքն ու իր բանակը, Դո՛ւն, Զօրավար Քանսէր,
դուն խօսէ:

(Շարունակելի)

Պոստըն

ԲԺ. Ա. Ս. ԱԲԷԼԵԱՆ

Մ Ա Յ Բ Ե Բ Ո Ւ Ն . . .

«Րուսմանք»ի 13րդ. Թիւին մէջ հրատարակուած «Որպէս զի երեխաները չմեռնին»
յօդուածը, կարգ մը ծանօթութիւններով միասին, գրքոյկի մը ձեւին տակ 10000 օրինակ
տպած ենք, իսկ մայրերուն օգտակար ըլլալու նպատակով: Փափացողներուն բոլորովին ՁԻՒ
կը դրկենք, որքան օրինակ որ ուզեն, ցրուելու համար:

ՆԱԲ.